

արդէն պյու ժամանակներ հայոց քով մոռցուած բառ կ'երեւայ:

Զըսնէն (ըստ տձկ. զըսնէն) պրս. բառ է (չըսր, չըս) ի բնէ ոսկեգոյն նշանակութեամբ, ինչպէս հնագոյն հայերէն շուտի անունն ալ նշն պրս. (չը) արմատը մատմանիշ կ'ընէն նշն (սակէ). նշանակութեամբ: Մեր հեղնակը կը գործածէն նաև զետէ, վարէ, գոցէ ըստ պյիւայլ աղբերաց՝ ուստի քաղած է: — Ճրօւտուն (arsenieque) յունաբէնն համար ներելի է ինժադրել թէ ոչ ի բնէ յօնական պյլ յիշեալ պրս. բառն է, որ Արաքացաւոց անցնելին ետեւ՝ հանգերձ իւր Ալ յօդովն (չըսր) յառաջ բերած է նշն փոխանեալ յունաբէնը՝ յատոկ ազգայնն կերպարանօք, որմէ ունին ամէն արեւմտեան լեզուները: Արդէն Յունաց յատոկ եղած է միշ՝ ստար բառերն Յունակերպ ձեւացնել, ուստի եւ բնիկ յունաբէն կարծեցընել:

Քանի մը նօսիք ալ հատուածիս գրութեան կերպին վրայ անցողակի: — Թէ ողջագուռութիւն փնտելուն չէ նախնշեաց վերջին դարուց գրողներուն քով՝ ինքնին յայսնի է եւ այսօր ամէնուն ծանօթ, ինչպէս առաջիկայ հատուածս ալ աչքէ անցնող կը վկայէ: Տիրող ձեւն է անմիջօրինակութիւն, որ հետեւութիւն է ուրոշ կանոնա սորպաֆ չըլլալու, ուստի եւ նախոդիրներն աւելի համ պահս կամ վայրապար կրկնութեամբ եւ երբեմ բոլորովն սփալ. Դի՛ չ տրե, չ յարե, յարե, որե, նաեւ ուղականի վրայ անպէտ, Զէսրէն նորս ոտի նոտի, եւն, եւն: Խոկ չ գրին դրծածութիւնը, մանաւանդ բառի վերջ անժափախնցելի գաղտնիք էր մասցած, երբ արդէն բաւական իննառաւոթիւն կը համարուէր ժամանակին քերականացն աւանդածէն սորպաֆ զանազաննել գիտնալը՝ լուսոյ նշն ու եւ Լուսոյ վետոն ու:

Սակայն պյու անկածութեան գարերը մեղադրենան հետ՝ հարկ է որ խոսավանինք թէ մեր յառաջագէմ կարծուած զարն ալ ունի անօնցէ ժառանգած նուաստացուցիչ գրութեան կերպեր, եւ գեռ այսօր սփալն եւ ուղիղ իրբեւ հաւասարազըր արժէք ունին, պատճառ՝ պյու որ բառարաններն անխարի առեր զբեր են, եւ մնիք մեզի բաւական կը համարինք բառարանի մը իսով կապած սփալն եւ ուղիղը: Մեր անգրագէտ օրինակողն ինչպէս անսանկ, գրեր է ներէն (թղթի), եւ այսօր մեր գրագէտներն ըմբռնան են թէ և գիրը տեսակ մը ի է, եւ թէ երկուքն իրար շատ սեղ կը փոխանակնեն:

Պ-միոր բառն հաստուածս կը գրէ նաեւ էիտոր եւ էիտոր, անշուշա անմեղադրելի է մեր այժմու հայագիտաց քով, որով նոյն բառուն զատ՝ անխարի համարձակ կը սփալագրեն նաեւ՝ բուդ (փոխանակ բուդ), ովմուրէ (փիկ մուրուր), Տիկի (փիկ նուր), մինչեւ նաեւ՝ անդուսիուդ (փիկ անդուսիուդ):

Ենսամկը բուժութիւն բառը և գրով գրած բուժութիւն: Մեր արդի ուղագորութիւնն է՝ ըստ հայերէնի օրինաց բուժութիւն, կամ հցագոյն ըստ արեւմտեան լեզուաց օրինաց. այսպէս կը գրենք անդուսիուդ կամ անդուսիուդ (փոխանակ անդուսիուդ) նմանագրութեամբ (par assimilation), ըստ որում չ եւ բ, պ, չ հաւասարապէս շրթնական գրեր են: Սակայն յայսմ մեզմէ տարբեր ուղագորութիւն ունին սեմանցի լեզուները, որ կը գրեն վնիկն զամբիլ (լուն), անուր, յամբար, (նյու), անչ (փնուկ, բամբակ), նիւ (նիւուկ) եւայլն: Զարմանկը չէ որ յետին գարուց գրիշները զարմից կամ Արաբաց հետեւութեամբ գրեն բուժութիւն եւ նմանները, երբ մեր բուն հին գրողներն ալ յատրուցին թարգմանութեանց մէջ շատ աել պյու նշն սեմանցին ուղագրութիւնն ունին նաեւ բնիկ հայերէն բառերուն վրայ, եւ կը գրեն՝ անց, զնիւ, անուր, եւն:

Թուական նշանակութեամբ հայերէն պյու ուրենին եթէ պատուագիր եւ եթէ ոչ՝ ձեւապրաց մէջ հասարակորէն երկու կէտի մէջ կը փակուի, պյապէւ՝ դ. որ կը նշանակէ չըրու Յետանացն գրչագրաց, ինչպէս նաեւ արդի ընդուրինակութեանց մէջ՝ պյու կրկն կէտին մոտագրութիւն պակաս եղած է, նաեւ երբ թուագիրն առանց պատուի գրեն: — Մեր հատուածին օրինակողն հազիւ մէկ երկու աել պահած է պյու թուացսց կրկն կէտերը:

ԽՄԲ.



## ԳԻԾՆԱԿԱԱՆ

ԺԾՆԸԾ ԾՓԻԾՆԻ ԳՐՈՒԾՈՒՐԻ ԻՒՆԻ  
(Ըստուածուագիր և թուագիր)

Ուրիմն Զուարու՝ ափինն է. բայց շենացիք գեռ չգործածած ուրիշ համցական անյու հոտ մ'ալ հետը կը խառնեն: Մինչեւ ցան 1891 Զանուու պանձի անօթներու մէջ լեցուած՝ մօնուրափ փոշին զերծ՝ տարի մը կը մար եւ կը խսորէր: Սակայն պյու օրս երկարաբեր եղա-

Նակը կարմացած է ու որիշ եղանակա մը՝ զզ  
դառա քալմէգդէ բատօներիաբանական հիմնար-  
կութեան վարիչն ի Սայկոն։ Ասոր էութիւնն  
այս է որ փոխանակ ընական եղանակին արուե-  
տական եղանակա կա կը Խմորի. պայմիքն բոր-  
բոսով (aspergillus). այս բորբոսը կը սպանեէ  
Զանտուին զայ իրեւ մօնաբաց (parasite)  
սնանոց նորը բակերն (bacillus subtilis), որ  
ընական խմբութիւն կ'երկարէ։ Հազի՞ թէ մա-  
կաբացը կը մնջուա, ահա ուսումն պյանպահ  
արագ ընթացք կը բռնէ, որ Հ միջւեւ Յ ամ-  
սուան մէջ բաղձացուած աստիճաննեւ կը հասնի.  
ուստի յառաջնուաէն գոնէ 9 ամիս յաւառչ  
Եթէ Նկատողութեան առնունք պյա դրամա-  
գլուխը զըր կը մատակարարէ ափինի սարե-  
կան հունձքը, յայսնի կը տեսնուի որ Նշանաւոր  
շահ յառաջ կը բերէ։

Ծխելու պատրաստը լլազին ետեւ՝ ափի-  
մուն ափիներու մէջ լցուած՝ ի վաճառ կը հա-  
նուի: Ասկայն վաճառականք զյոյն անարատ ու-  
սնիառն չեն թողովր, ոյլ դած, այլեւայլ  
ապոց թանձացած հիմեր, եւ մանաւանդ  
հելաց (mélasse) կը հանուին: Բարեբաստամար  
այս յաւելաւածն առողջութեան շատ չեն վնա-  
սեր: Ունանք իբենց Զանոսւին աւելի հսկցական  
համ ապա՛ր: Համար անուշչուն եւ համեց փայ-  
տի մը Կոտորանիքն ալ մէջ կը հասնեն, որուն  
քիլոկրամք մինչեւ 300 քրանք կ'արժէ: —

С.И.Д.м. շնչաց ափին ժխւլու կազմածք-  
ներուն վայ խօսելով՝ նախ ժխւովովէն կը  
սկիբոք: Սափից 50 մինչեւ 60 սանդիմնդր եր-  
կայսութեամբ եւ և 1 աստիճնից որամագնուով  
Նշգական երկեց (bamboo), մըն է: Եղջերին  
կիք այրին վրայ ծակ մը կայ, ուր ժխւովով  
վառարան (լուս) անցուած է պայրած մասամալզ  
հոլոց շնչուած: ասի այլեւայլ ձեւով կրնայ ըլ-  
լաւ, և յատակն վրայ ներ ձեռքուած մը կայ,  
որով Նշգեներին սնամէծ միջցին հետ հա-  
զարդագոյութիւն ունի: Ճնշնացն երկայն ունե-  
լիքով մ'անօթէն որոշ քանակութեամբ շան-  
տու առնով՝ (սովորաբ 15—20 հրբերմ.)  
ծրագի մը բցին առջեւ կը բռնէ գնդակը ըր-  
ցնենու եւ վառելու եւ յետոյ ափինիք ժխւա-  
փորին փոքր դժուան մէջ դնելու համար: Յա-  
արագ ցյուն ճենացին քիչ մը բարձր սեղանի  
մ'առջեւ կի նսակը, որոն վրայ կը գ. տնուելին  
ժխւլու մանրակազմաքը. օրինակի աղադա-  
պատրաստական վառարանք՝ հետակի փոխու-  
յուն համար, քերիչ՝ մաքելու համար. ափինիք  
անօթ, ունենիք, ջրով լի անօթ մը փողը մա-

Քրելու Համար. կշեռ մէ՛ մէկ նստով սպառած  
քանակութիւնը չափելու Համար. եւ վերջապէս  
բուդայի մէկ անդրին՝ որմէ կը իննդրէր ծխողը՝  
որ օրոք օրու ննորհէ իրեն։

Որդիք ժամանակ նոտարանի կամ բազ-  
մոցի վրայ կընկողմանին, այս դիրքն ծխափողը  
ձեռաց մէջ բռնելու, բայց ի մասնաւորի ծխե-  
լուն վրայ խիզից յաջորդող անոյշ բռնը հեշ-  
տեաւ վայելելու շասայարման է: Արմեանց վրայ  
յեցեալ՝ լեցուն փողերը քըսն ապակի անցուած  
փողփողացող բոցին կը մերձեցընեն: Այս գոր-  
ծողութիւնն ընելու համար պէտք է վարդ ըլ-  
լայ, եթէ կ'ոզակ որ կարդաւորեալ յաջողի:  
Նեթէ գնդակը շուտով չի տաքնար՝ ալ չի կը-  
նար այդիլ ոտսի եւ ծուխ ալ չ'ելլիր եւ հե-  
տեւարար կորուսեալ է: Նեթէ սաստիւ տաք-  
ած է, խիզը կ'առուի, փողի վաստամին փոր  
ծակը կը իցուի եւ փոխանակ բաղձացուած  
ծխոյ՝ թուսաւոր հիւթք կ'ելլեն, որոնց վրայ  
ստորեւ Ռւեստին ծիողն բաւական վարժ պիտի  
ըլլայ եւ պիտի հասնայ դիրող ու յամար  
վայրկեանն որոշել: Բայց եթէ յաջողի՝ զննա-  
ցին մէկ կամ երկու շնչով շոգին ներս կը բա-  
շէ, եւ յետոց դուրս կը հանե: Առաջին գնդա-  
կէն վերը երկրորդ մը կ'առնու, իսկ ափինին  
գերին՝ մէկ նստին 15—40 անգամ կը կրկնէ,  
ըստ որում տուաւել կամ նուազ թմրեցոցիչ  
ազդեցութիւնն զգալ կը ջնայ, որ բնականա-  
րար այնչափ աւելի երկայն կը տեսէ, որչափ  
որ յամար ափին ծիսելով զգայարանաց դրդի-  
ուր բթացած է: Կատէն ետեւ ափինի վառա-  
րանը հնդկեցէն կը համար եւ կը մաքրուի:  
Ընդհանցած եւ փոշուման մասցորդը՝ որ ափինի  
փողը գլխուն նեղբին եղերացը վրայ կը կաչէ,  
որ եւ Դիւտօ կը կոռուի, քիլն 125 ֆրակի կը  
ծախտի սարքն մարդկիներուն, զոր երկրորդ  
անգամ կը ծիսն երկրորդ անգամն ալ մա-  
շացած Սարչնի կը կոռուի եւ աղքատաց կը ծա-  
խտի եւ կը կլուսի, որովհետեւ ալ կրակ չի  
բռներ եւ հետեւարար չի կրնար ծխուի:

Այնափ անթիւ ու անհամար դժբախտութեանց մի միակ պատճառը՝ որնց ոչ ցանցառ և նմարկուած են ափին գործածողները, ցայսօր բնափինը համարուած է, որ իր ափինի ալքողալկոհոլ հիմք հանրածանօթ պատուական դեղ է, սակայն ըստ նորադյուն զնութեանց այս հասարակաց կարծիքը շատ ճիշդէ. եթէ Հանտուն լւա տեսակն է եւ չափազնց չի ծխուիր եւ եթէ 250 աստիճանէն աւելի չէ ջեռուցուած այս տաեն գցացած շո-

Կարող ենք ըսել որ չենացիք այս մասին ըստ բաւականի ժամկան են, ինչպէս յԱրեւել գիտի կամ ողի խաղողներուն համար ալ կրնակը հաստատել թէ արեցութեան մատնուած չեն: Ընդհակառակն Երոպացիք՝ որ իրենք զիրենք ափինի կու տան, սովորաբար չեն կրնար շափը պահել եւ նոյն հակ իրենց քով աւելի յաճախ հանդիպած աղէտալի Հետեւութիւններէն ալ գժբախտաբար չեն սմափիր: Եթէ յԱրեւելը բնակող Երոպացին ըստ բաւականի զօրաւոր է ափինին Նկատմամբ ամէն շափազանցութենէ հեռի կենալու, ոչ միայն ամենեւին վկաս չի կրեր, այլ մանաւանդ թէ առողջապահական առաւելութիւն մ'եւ կ'ունենայ: Ի գովութիւն Արեւելսոց սա ալ յաւելունք որ առնց քով աշ քոյն գործածութիւնը՝ որ Երուսաղեմի այնշաբա զոհեր կ'ունենայ, գրեթէ ամենեւին չկայ: Այն ամէն գաւառաց մէջ՝ ուր ափինի կը ծխուի, չետեսնուիր որիրամուռնենէ զրդեալ խօրշէլի վարմունքը, ի բաց առեալ Երոպացի բայց ի մասնաւորի անդդիմացի նաւատաթիւներէ շատ յաճախեալ գինետուններուն մերձակայ բնակիչը:

Բայց ցաւալին պյու է որ այս նկատմամբ  
իրենք զերենք շափու մեջ պահող եւ բռպացիք  
մեծամասնութիւն չեն կազմեր. մեծ վտանգն  
այն մոդիչ գրգիռն է, զըս ափինը՝ դրուածող-  
ներուն կը շնորհէ. այս անդիմագրելիք բանու-  
պյու ամենայն ցինաստանի մէջ կը սպառի: Դար  
մը յառաջ հսկայ ու լայնածաւալ պետութեան  
մէջ ամենուրեք կը տիրեր բարգաւաճանք, օրէնք,  
հարստութիւն եւ բարեկարգութիւն. ընդհա-  
կասակն պյու օրս աղջրասութիւն եւ անակո-

թիւն ողբալի կերպով տիրապետած են. եւ թէ այս անկածութեան գլխաւոր պատմառն ափինի գործածութիւնն է որ 60 տարիէ ի վեր քսանապատիւած է, ոչ որ կրնայ ու բանալ շնանտան մտած ափինի գինը բազմաթիւ տարիներէ ի վեր նշանաւոր եղանակու կը գերազանցէ իւր արտաշանութեան գլխաւոր երկու նիւթերը՝ թէյն ու մետաբը:

Դեռ տասնամեակ մը յառաջ ափինի փողի գործածութիւնը չափաւոր էր, բայց հետզհետէ ոչ միայն բովանդակ գեղին ցեղին մէջ մուտ դուաւ, այլ նաև յԵւրոպա եւ յԱմերիկա Հեմիսային Ամերիկայի մէջ՝ հն գաղթող շենացեց բերին ափինի փողը: Այս օր Միացեալ Նահանգաց մէջ չի գտնուիր մեծ քաղաք մը, ուր ճարարան եւ ծխոներ գդանուին բայց մանաւանդ արեւմտեան կողմէ ուր ձևնական գալթականութիւն մը կայ: Ոչ միայն Սան Ֆրանչսիա, այլ նաև Չիկագօ, Ա. Լուգովիչոս, Կոր Օռլէան եւ այլն, ուրի են այս մնութեան. իսկ Կուն-Եղորի տեղացի ափին ծխողներուն թիւը 300է աւելի է: Հմայ ծխող Ամերիկացւոց ամբողջական թիւը՝ 6000 կը համարուի:

Միացեալ Նահանգաց ափինի կրպակի մը ներքին մասին վրայ տեղեակ անձ մը հետեւեալ ստորագրութիւնը կ'ընէ. “Արեւելքան զգեստով եւ շարշաւոր մանկամարդ կի՞ մը կը վերցնէ թանձն եւ մետաքայ վարդացըր՝ որ լնգունելութեան սենեակը փորցեն կը բաժնէ, եւ զայցելուն ներս կը հրաւիրէ: Ուռուները մը վարուեալ են թանձր կամ գործերու մէջ կը մտնեն խոր: Ընձայն լրացիւն մը կը տիրէ մեծ ու բարձրածեղուն սենեկին մէջ: Եսրեկուան լըլը պատուհաններուն առջև ձգուած թանձր վարագրներէն չի կուար ներս թափանցել: Փոխակայ կ'արեն թղթին թանկագին, արուեստական հանդիբնեալ լաթեր կը ծածկէն որմբը. երկայն շղթաներով վար կախուած գցնդդյն ապակիներով լապատճերներն ազօտ լցու մը կը սփոնն: Անենեկին միջապյրը լաթով ծածկուած սեղան մը կայ, որուն վրայ սկահ մը կը գտնուի, յորում կրակը կը շառաւէ եւ յափշտակիւ բուրում գործերով եւ մորթերով վարագեալ ցած բարձր կան, որոնց քովը կը գտնուին փոքր սեղաններ, եւ ասոնց վրայ ալ նրանշան մասկաներով հաստ, գծուարակիր ծխաբարչը կամ նորդիներ. ամէն մէջ ծխափողն քով փոքր վասած կամել մը կայ: Բարձերուն քով՝ շարժական, գնդգդյն նկարուած

ձենական ազապահ գործի մը կը գտնուի, որպէս զի կանթեղին տկար լցոն արգելք ըըլլայ քաղցր քնչյն: Անենեկին մէջ խորին լրութիւն կը տիրէ, եւ հոս հոս կը պառկին 14 մանկահասակ պատանիք. ոմանկը կը ննջեն, ոմանկը ընդարձանցած եւ ոմանկը ծխափողը ձեռուըլին քաղցր հոսոր կը ննջեն Արեւելքան զգ եսուով հագուած երեր կանայք անձայն սենեկին մէջ հոս հոս կը շըջին, մերթ լապտերը կը վառեն, մերթ միակաները կը լցցնեն, եւ երբեմ քնէն արթընցողներուն փոքր սկահներով վրդուի կամ հաւհուէ ու մասուուակին:

Իրագէտոք կը հաստատէն որ ափինի ջղատիչ գործածութիւնն Ամերիկայի մէջ պիտի ընդհանրանայ. որովհետեւ սպիտակացեղն ասոր շատ գժարարա կը վարժի, վասն զի ասոր համար յարատեւութիւն կը պահանջուի, զոր ունի տոկուն Ծովովիլեան ցեղը, բայց ոչ հեթէ սպիտակալը: Երացացի մը ծխափոփի գործածութիւնը քանի մ'օրուն մէջ կ'ուսանի, առ ուսազն ինն ամուսնա պէտք ունի, մինչեւ որ ափինի գերին ըլլայ: Ոմանկը երկարաւու զանգերէ վերջն ալ ու եւ եղանակա շեն կրնար վարժիւ:

Վերջապէս յիշենք նաև ափին ուտելու սովորութիւնը, որ մասնաւանդ բրիտանական Հնդկաստանի մէջ՝ ուր արածուած է նաև կանեփի ծխել, ընդ բնաւ տիրած է: Մեծն բրիտանիայի մէջ ալ սիրալիր ընդունելութիւն գտած է. սակայն դիտելի է որ ափին ուտելն անհամեմատ աւելի վնասակար չարիք է: Ուրովհետեւ ափին ծխութ կը նորնայ առողջութեան նշանաւոր խանդարման տական մոլութենէն ին կենալ. սակայն ափին կերպները՝ ըստ չափուն առաւել կամ նուալ սաստիք ստամիքի խանդարում կ'ունենան եւ եթէ բորբովին եւ կենան ափինէն զրեթէ առանց բացառութեան աղեցա խանդարման հետեւութեամբ կը մեռնի: Զափանուր ծխողների արեւելքան մողու վրդոց աշաց առջև շատ քիչ խոսան են, ինչպէս առ երուպացին չափաւոր գինարբուները. սակայն ափին կերպները՝ մանաւանդ համբկաց քով շատ անարգ են, ի պ. ողիս այս պիտիք ընդհանրապէս իրենց ափինուվը թէեւետ ըստած շուկան կը գտնուին եւ ասոր համար ժողովրդեան բերանը թէիւնէի կը կոչուին: Այս պիտիք շատ շատուով կը ճանցցուին, որովհետեւ երեսնին տժգյուն եւ խորշումն կը լըլլայ, աշուըները մեռեալ, իսկ լեցունին թօթմով: Երկայն փայտակերտ սրահի մը մէջ բազմցնին վրայ նստած ափին կը կլւն: Թերավալութերն ի սկզբու-

բան անդ գրիթէ կես կրամի չափ կ'առնուն,  
բայց ժամանակաւ քանակութիւնն այնչափ կը  
շատցընեն, որ մէկ նստառ՝ չորս գնդակ կրնան  
կլիլի, որնց ամէն մէկը ձիթապտղէն աւելի մեծ է:

Գաւաթ մը ջուր այս նորանշան ճաշը կը  
փակէ եւ հասարակօրէն ժամ մը վերջը՝ երջան-  
կացոցից, թմբութեան արդինքը կ սկսի:

5.  $\beta_1$

բԱԿԱՆՈՒՅՑ ԵՐԱԿԱՆՈՒՅՑ

۴۰۹

Մոլթ էր գիշեր, լուսին Կամար  
Դիր շղերովզն անհամար,  
Հազիւ ունէր աղօտ լրյ՝ կար,  
Մեղմեր գնդիս թանձրը խաւար:

Προπτεύνουσιν αἵδη φωγιακέ  
στηρχέρι μάστωποι οι οικείοι θωτοίτωρ...  
Ξανθόβειτο μήδε Κήρυξερι καιγιακέ  
Θωρεύειτο δέξιον η τέλος αράτιμοιτωρ:

Ծայթ . . . ինկաւ շանթ հարստին տան  
Մնձանանդէս ուր կայ սեղան . . .  
Արեամբ եռկինք կարմըքցաւ.  
Խնայուն միկուլէր ի սուր ու առաւ:

Թուրքին լսուէր Թնդանօթի . . .  
Գոչէ մնչէ գիշերապահ։  
Ազդեհ, հրդեհ, ի Բանկալթեն։  
Պատէ պամենը պարասի ու ահ։

Ամենուրեք տիրէ Խոր մոլով,  
Հոսուին լաւինց, ողբ ու հառաչ...  
Միշնդեռ կաթես, կրակին անզութ  
Չան մի գոյէ, “Բարսին, ապա՞զ...”

Միշտ դէպ յանազ վազեն ողեք  
Հափեն անյագ, կ'ընեն աւար  
Հարստին տուն. բայց են խոցեր  
Հայութեն սիրու մնարթարա:

Հանգչի հրդեհ ժամէ մ՛ հազիւ,  
իբր թէ յոզնած իւր աւարէն:  
Ուր են պալատը, հարուստ. Հացի  
Ասակու ու ունիս ասարէն:

Դուն սիգութեամբ ժամ՝ մը յառաջ  
Յղիանայիր յառատ սեղան  
Մերժեցիր, սէգ, այրուն հառաւ,  
Տին որ տղոնիր, աւել եղան:

Budidaya Padi. Iklan. - 1895:

ԺԻՇԱՐԴ

Ա Ե Վ Ե Գ Ր Ա Կ Ա Ե

ԱՅԻ ԵՎ ԱՅՆԻ ԲՈՒՇՈՎԱՆ ԵԶԵԿԻ ՔՐ  
(Հարաբենին-թիւ և ԳրԼ.)  
ԱՅ,

100.

## Օդիսայի Հոգարանները:

Բայց ի փըր առեւտրական առաջնակարգ դիրքեւն, մաքրութենեն առեւէցիսթենէն. Օդեւան նշանառուր է նաև իր լուգաբաններով, բայց ապահով ծախութ են վայն անառամբ (Անառ-վայնորչ) եւ հաշակած են ոչ միտց ընդանակ Առասատանի, այլ եւ ծրագրի մէջ: Ամեն տարի Առաջի ըսլը ծայրեւն հիմնաներ կանոն ցաւերուն ուժուուր փնտական համար կը վայեն կու գանձ Նա մէջ բազմութեալը, եւ ցանցաւ չեն կատարեալ առողջանապու դէպքեր:

Ղիմանները քաղաքէն գուրս են եւ Տ հատ  
են Անդրբեկից կամ Կոստանդնովցից, Հայելիցից եւ  
Ա-նու (Տոր). Առաջին երկու խորչը բրագահե-  
արաբը ներս էն Տառա, նեղ է Տառանձապատ  
կերպով: Եթեսքն մէջ զանուած ցանուած՝ ըլց  
ձեռով կը բարձրանայ եւ ծախւն մէջ իրելով  
հրուանգան մը կը ձեռացընէ, բայց եղելը շատ  
բարձր էկ, այլ հազի Յ- 5 սահէն: Այսուել ամ-  
բողջ ժուկվելը կազմաւած է խորչ աւազէ, ալ-  
անին (տու), նեւ-ն, յուղուած կործներ եւ կաւեւ-

Այս լավագույնը ոչ իրոք են խօսպատճառ, աչ լիճ; որովհետեւ պարզպատճառն մեկ մաս կը կազմեն, բայց ժողովի փոքր աշխատավոր աշխատաւած: Ըստվան աղքանին ինչպէս կ'երեւայ՝ յաշակ խասութեալ շարանին այս եւերքին մէջ, հետոցնեաւ աւելի եւ աւ- ելի թափանցիք են անոր ստորին մասեաք: Վկիքները ծովային աւագութ բերեց իւղանցիք են ձորերուն երկու կողմն, եւ այս կերպավոր ունի խուեակ են կազմեմք: որոկ, հիմայ ալ միշտ աւելինարա վրայ են: Այս- պիսի երկու խուեակ մեծաւալվ երկու կազմնեակ իրարա- մատակար են և թումաք գանձանալու, ցամաքի մէջ մասաւ ջրին առջեւը կորեր են: Թաւմէնն են թառա- ցած ջուրը այս անց ուր գետինը բարձր է եղեր եւ ջուրքածած, հետոցնեաւ զդրիմաւալվ զավակ եւ վերջանակ անհնարինութեաւ է: իսկ առ որ հոգա ցած էր եւ նույր խոր պահանակ ծովալիքն ջուրը լին մաս- ցեր է եւ ձեւացացիք է պյտժման լիմանները Աւատի այս պատմաւաւ վճռ ասսաւածը թէեւ լին կը ձեւացընի բայց ճշգրտված ծախտութեաւ է միայն աւալցին եւ կաւային թաւածութ ծովին բաշտուած Մնդրեցն կամ մասնին մէջ այս ցամաք անհնարինութեաւ կամ թաւմէր կ'ան քիլոմետր տարածութիւն է միայն, իսկ Համբարէյի մէջ կ'ան քիլոմետր կ'անցնի: Բայց ծովային ջուրն այս երկու լիմաններուն մէջ միեւ նոյն համալինան դրաւի: Վերը քիլոմետր աղային

մասն աւելի է քան մվաներունք։ Այս լիմանը՝ իր ջրի յատկութեալը իշխանացեցնեն Ներպատի ծանօթա առաջազար ջրերուն, ինչպէս Բաղդադ-Բաղդը նի, Ասրէնի, Հլմլյան, Գուգիկի, Կարմրաբեր հետ եւն կիմաններուն մէջ բաղնիք անելու կերպն եւ աստիճանի ընանալու պահը է որ բացարձակա պէս բժշկաց խորհրդով կատարուի. Բայց աւելորդ շնորհ համարի լինել պատեր այս հիմնաւոթիւնն